

Ո Կ Գ Ե Ւ Ո Ր Ե Լ.

ՆՈՐԾԵՏԻՐ ՄՐԲԱՉԱՆ ԿԱՐՈՒՂԻԿՈՍԻՆ ԱԶԳԻՆ ՀԱՅՈՅ

Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՈՅ Ի ՍՈՒՐԲ ԷՇՄԻԱՆԻՆ.

~~~~~

Մեր ազգին եկեղեցական պատմութեան տարեգրաց մէջ նշանաւոր անմոռանալի դէպքերէն մէկն է մեր Սրբազան ՄԱՏԹԵՈՍ Կաթողիկոսին ընտրութիւնը, եւ յետ այնորիկ ճանապարհորդելը ի Սուրբ Էջմիածին:

Մայիսի 18-ին, 1858-ին, Ս. Էջմիածնայ տաճարին մէջ գումարուած օրինաւոր ժողովը յայտնեց եւ հաստատեց ազգային կամքը եւ ընտրութիւնը, որ ըստ կրկին մասանցն եւս ընդունելի եղաւ ազգիս եւ Խուսաց Տէրութեան՝ իբրև խոնական եւ օգտակար մտածութիւն: Առաջին մասն այս էր, թէ որովհետեւ մեր ազգին մեծ մասը Տաճկաստանի մէջ կատնուի, այս անգամ ամենայն Հայոց Կաթողիկոսը Տաճկաստանի եպիսկոպոսաց մէջէն ընտրուի. եւ երկրորդը այս՝ թէ ընտրութեան արժանաւորագոյն ճանչցուի Սրբազան Տէր Մատթէոս Արքեպիսկոպոսը, որոյ անձնական կատարելութիւնները, ճանաւանդ շատ տարիներ փարած առաջնորդական եւ պատրիարքական պաշտօնները, միանգամայն ի շատազովութիւն վարդապետութեանց Հայաստանայց՝ եկեղեցւոյ ըրած քարոզութիւններն ու հրատարակած գրքերը՝ յայտնի նրաններ էին իւր արժանաւորութեանը. ուստի աշխարհիս ամէն կրզմի Հայերն ալ առ հասարակ յուսալից խնդութեամբ լսեցին այն ընտրութիւնը, եւ փառք տուին աստուածային նախախնամութեան որ քաղցր ակնարկութեամբ կմխիթարէ միշտ Հայաստանեայց սուրբ Եկեղեցին:

Նորընտիր Կաթողիկոսին օր առաջ ի սուրբ Աթոռն հասնիլը թէպէտ մեծապէս հարկաւոր ճանչցուած էր, սակայն նոյնչափ եւս հարկաւոր երեւցաւ ի Կոստանդնուպոլիս ուշանը մէկ քանի ամիս, որպէս զի աւելի զիւրաւ բարեկարգութին այն տեղույթ քաղցր հարկաւոր էր մը օր եւս ուշացընել Սրբազան Կաթողիկոսին այն մայրաքաղաքէն ելլելը, որպէս զի կարողանայ կայսրեղբօր հետ տեսութիւն ընել:

Ազգային խնդիրները: Վեհափառ Հայրապետին բնական խաղաղասիրութիւնն ու ուսումնամիրութիւնը չէին թողուր որ առանց Կոստանդնուպոլսոյ ժողովրդեան մէջ քանի մը տարիէ ի վեր ծագած գմտութիւնները վերցրելու, եւ առանց ազգային ուսումնարանց ծաղկելուն համար պէտք եղած կարգադրութիւններն ընելու հեռանար անկէց: Երբոր այս կարեւոր գործերը ամենայն յաջողութեամբ աւարտեց, պատրաստուեցաւ որ ապրիլ ամսոյն մէջ ճանապարհ ելլէ երթալու ի Սուրբ Էջմիածին:

Այժմէն ի սկզբան պէտք է ըսենք թէ զարմանալի եւ շատ ուրախալի բան էր այն խնամքն ու մտադրութիւնը զոր Խուսաց տէրութիւնը ցուցուց մեր ազգին վերայ՝ այս անգամին Կաթողիկոսի ընտրութիւնն ընել տալու եւ հաստատելու ատեն:

Ապրիլ ամսոյն սկիզբները՝ քաջ եւ անուանի հայկազն զօրապետը, Միքայէլ Տարիէլեանց Լորիս-Մելիքով (այսինքն Լոռու-Մելիքեանց), Կովկասեան Փոխարքայ Պարեաթիւնքի իշխանին կողմանէ զնաց ի Կոստանդնուպոլիս, որ ընդունի զնորդնամիք Կաթողիկոսն ու տանի պատուով ի Տիֆիս: Բայց նոյն միջոցին հանդիպեցաւ Խուսաց Վեհափառ Կայսեր եղբօրը Կոստանդին մեծ դքսին նրուսաղեմէն ի Պօլիս զալը, եւ անտի անցնիլը ի Խուսաստան. ուստի հարկաւոր երեւցաւ քանի մը օր եւս ուշացընել Սրբազան Կաթողիկոսին այն մայրաքաղաքէն ելլելը, որպէս զի կարողանայ կայսրեղբօր հետ տեսութիւն ընել:

Վերջապէս յունիսի 2-ին, Սրբազան Կաթողիկոսը երկրորդ անգամ Օսմանեան Վեհափառ արքային ներկայանալէն ետեւ, անթիւ բազմութեամբ ժողովրդոց յուղարկուելով մտաւ Խուսաց Քերտալես ըսուած շոգենաւը՝

բայ մասնաւոր կարգադրութեան Կոստանդին մեծ դրսին, եւ ճանապարհ ելաւ դէպ ի Փոթի հաւանանզիսոր:

Սրբազն Կաթողիկոսին ճանապարհակից էին՝ բաց ի Լորիս - Մելիքով գօրապետէն, ա) Էջմիածնէն եկած հրաւրակները, այսինքն Մակար Սրբազն Նպիսկոպոսը՝ երկու վարդապետոք, որ էին Մկրտիչ վարդապետ Պապայեան եւ Գալուստ վարդապետ Փափազեան, մէկ սարկաւագով եւ երկու շարրու անուանեալ Կաթողիկոսական սպասաւորներով. բ) Սարգիս Սրբազն Արքեպիսկոպոսը, երբեմն առաջնորդ Աղքահնուապօսոյ, հանդերձ Մեսրոպ վարդապետու եւ սարկաւագով. զ) Գերապատիր Սարգիս վարդապետը Թէոդորեան, որ զրեթէ տարիէ մը ի վեր Փարիզէն եկած՝ ի Պօլիս կգտնուէր՝ Փարիզու Հայկազեան վարժարանին գործոցը համար. եւ դ) երկու վարդապետք, երկու սարկաւագունք, քարտուղարք եւ սպասաւորք Կաթողիկոսին. թողնաեւ տասնի չափ աշակերտացու պատանիներ եւ քանի մի ուխտաւորներ. որոց առհասարակ ամենուն թիւը վաթուն հոգի էր շոգենաւին վերայ:

Վրաստանի եւ Խմերէթի Հայոց Առաջնորդ Սարգիս Սրբազն Արքեպիսկոպոսը Զալալեանց արգէն երկու ամսէ ի վեր եկած էր Փոթի եւ այն տեղը կրսպատէր Վեհափառ Կաթողիկոսին գալստեանը՝ հետը ունենալով Ախլցիսայի յաջորդ Գրիգոր վարդապետը Սագինեան եւ Տիֆիսու քահանաներէն Տէր Սահակը Սահառունի:

Աժտէրխանի Սրբազն Առաջնորդ Մատթէոս Արքեպիսկոպոսը մէկ ամսիս կար որ Տիֆիս հասեր էր. միայն Նախիջեւանի եւ Պետարապիոյ Առաջնորդը յունիսի 4-ին ճանապարհ ելաւ Խրիմէն ու զեաց դէպ ի Փոթի, ուր եւ հասաւ ամսոյն 6-ին՝ հետը ունենալով Յովհաննէս վարդապետը Բեկնազարեան. նոյն օրը հասաւ այն տեղը հաեւ Սրբազն Կաթողիկոսը բերող Քերտոնես շոգենաւը:

Տասնրինգ օր առաջ հրաման ըրած էր տէրութիւնը Տիֆիսէն մինչեւ Փոթի եղած սուրհանդակարաններուն՝ որ Կաթողիկոսին ու իւր ուղեկիցներուն համար երեսնական ձի պատրաստ գտնուի իւրաքանչիւր սուրհանդակարանի մէջ. ուստի երկրորդ օրը Փոթիէն ճանապարհ ելաւ Սրբազն Կաթողիկոսը

Միոն գետին մէջ բանող շոգենաւովն ու Մառանէն կառքերով զնաց Խութայիս:

Հարաւային Մուսաստանէն, որպէս եւ Կոստանդնուպոլէն եւ Տրավիզնէն Տիֆիս երթալ ուղղողները, այժմ իրենց ճանապարհորդութիւնը կը ընեն Մետութզալէին կամ Փոթիին ու Խութայիսին մրայէն, որ թէ կարձ է միւս ճանապարհներէն եւ թէ զիւրին: Մուսաց տէրութիւնը այս ճանապարհին դիւրութիւնն ու օգուտները տեսնելով, Փոթի ըսուած տեղը քաղաք կուզէ ձեւացընել, եւ անկէց մինչեւ Տիֆիս երկաթէ ճանապարհ շինել: Միոն զետը այս քաղաքին առջեւը Սեւ ծովը կթափի. ողը տաք է, երկիրը ծառու ու դալարազեղ, բայց քաղաքը անեղան է տակաւին, դիրքը ցած, խոնաւ ու ճախիսային, տները սակաւ ու փայտաշէն:

Փոթիէն մինչեւ Մառան ըսուած աւանը Միոն գետին մէջէն կերթքուի փոքր շոգենաւով՝ 10 ժամուան մէջ: Մառանի բնակիչներուն մէկ մասը ուսւ աղանդաւորներ են՝ Սքօփցի (Ներքինիք) ըսուածներէն, զորս տէրութիւնը այս տեղս աքսորած է:

Միոնի երկու եզերքը շատ զուարձալի են մինչեւ Մառան կամ Բերանք Ցխէնիս-Ցխալէի ըսուած տեղը. վասն զի խիտ անտառներու մէջէն կանցնի գետը. բայց Մառանէն մինչեւ Խութայիս եղած ցամաքային ճանապարհն եւս նոյնպէս զեղեցիկ է, եւ ճանապարհորդին միտքը կձգէ հիւսիսային Խտալիոյ բարեբեր ու ծառազարդ կողմերը:

Խութայիսը Խմերէթ ըսուած նահանգին զիսաւոր քաղաքն է, եւ իրեն զուարձալի դրիցը համար յիրաւի արժանի է օրէ օր ծաղկելու եւ զեղեցիկ շէնքերով, հասարակաց պարտէզներով, ծառազարդ մեմելիքներով եւ ուղղազիծ փողոցներով զարդարուելու, ինչպէս օր սկսած է: Բայց ուրիշ կողմանէ ոչ սակաւ ցաւալի տեսարան եւ զիտողութեան արժանի բան է այս յատկութիւնս՝ որ բնակիչները այնպիսի քաջառողջ ու զօրաւոր կազմուածք չունին՝ ինչպէս օր ճանապարհորդը իրաւոնք ունի կարծելու՝ քաղաքին բնական զեղեցկութեանը նայելով: Այս տկար եւ տժգյն կերպարանքը սեպհական է բուն քաղաքացւոց, այսինքն Խմերէթի Վրացւոց հասարակ ժողովրեանը. իսկ Հայերը որչափ ալ նոյն շրին եւ նոյն օդոյն ազդեցութեանը

տակ գտնուին՝ դարձեալ իրեց բնական բարեկազմութիւնն ու թուխ գոյնը ընդհանրապէս պահանձ են:

Խութայիսէն մինչեւ տասը վերսթ հեռու տեղ՝ յիսուն պատուաւոր հայ ձիաւորներ ընդ առաջ ելան Սրբազն Կաթուղիկոսին, որ մտաւ քաղաքը ամսոյն 8-ին մեծ հանդիսով: Նախ եկեղեցական թափօրով զնաց եկեղեցին, որոյ զափթը՝ դրսի պարսպէն մինչեւ դուռը փուռուած էր գետինը կարմիր չուխայի վրայ ոսկեթել զիազակ: Սովորական շարականներէն ու աղօթքէն ետքը՝ Սրբազն Կաթուղիկոսը համառօտ ատենախօսութիւն մը ըրաւ, զոր քահանայից մէկը վրացերէն թարգմանեց ժողովրդեան. վասն զի այս քաղաքիս՝ ինչպէս նաև ուրիշ մէկ երկու քաղաքաց՝ հայ բնակիչներուն մի միայն ցաւալի պակասութիւնն այս է որ հայերէն չեն զիտեր, այլ վրացերէն կիսուին մէջերնին: Եկեղեցին զնաց Սրբազն Կաթուղիկոսը Մղարեւեանց Պետրոս Ս.զա երեցփոխանին տունը իշեւանեցաւ: Սյս բարեպաշտ, խոնարհամիտ եւ բարեսիրս անձը մեծ պատիւ ունի ժողովրդեան մէջ, մասնաւորապէս անոր համար որ իւր ջերմեռանդին աշխատանօքը եւ զրեթէ իւր ծախիւ-

քը նորոգեր եւ զարգարեր է Խութայիսի եկեղեցին և նորաշէն դպրոցը: Երեցփոխանին տանը մէջ ընդունեցաւ Սրբազն Կաթուղիկոսը՝ Խութայիսու քաղաքական կառավարութեան զիսաւորները եւ տեղոյն վրացի աղուականները: Երկրորդ օրը իւր այցելութեամբը պատուեց եւ օրինեց Հայոց նորաշէն ժողովրդական դպրոցը. յեսոյ զնաց քաղաքին աղջկանց դպրոցը, յորում երեսունէն աւելի հարուստ եւ աղքատ աղջկունք կդաստիարակուին բարեկարգ կառավարութեամբ, եւ որոյ զիսաւոր խնամակալն ու պաշտպանն է Խութայիսի երիսթաւ կուսակալին ամուսին Արդութեան ցեղէն բարեպաշտ հայկազն տիկինը: Կաթուղիկոսը այն դպրոցին բարեկարգութեանը շատ հաւենելով՝ կամեցաւ որ մէկ հայազգի աղքատ օրիսրդ մը այն տեղը իւր ծախիւքը դաստիարակուի՝ իբրեւ յիշատակ իւր բարեգուշակ գալստեանը ի Խութաստան:

Այն օրը քաղաքին ազնուականները մեծահաց կոչունք մը ըրին ի պատիւ Սրբազն Կաթուղիկոսին, եւ իրիկունք քաղաքին զըշխաւոր փողոցը լուսաւորեցին:

(Շարայարուրիւնն յառաջիկայւ:)

## ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊՕՂՈՍԵԱՆ ԽԱԼԻՊԵԱՆՑ

Ե Կ

ԽԱԼԻՊԵԱՆ ԱԽՍՈՒՄՆԱՐԱՆ ԹՀՈԴՈՍԻՈՅՑ.

Զատ դժուարին եւ գրեք անելարէի բան և կենդանի անձանց վարք եւ պատմութիւնը նուշակել սարագութեամբ, և միանգամայն շվախանալ որ պատմողը յուսանց ըղողուրը եւ յուսանց հակառակորդ շրինարարի: Արշափ ալ աշխատի շանայ մարդ այսպիսի կենսագրութեանց մէջ միայն նամառութեան շատազով ըլլարու, դարձեալ կցնուին այնպիսի անձին որ անոր տուած գոլասանիր ըղողուրութեան տեղ կրնեն, ու պարաւը նախանձու եւ հակառակութեան պուուղ կիսումնեն: Ասոր համար հարկ է որ մենք ալ զգոււուրեամբ խօսինք. այն նախաւոր անձանց վերայ՝ որոց բնաւորութիւնը եւ վարքը արժանի են ազգային հետարքութեան եւ տեղեկութեան: Հարկ է որ ոչ այնապի խորհրդածութիւններ ընէնք

այն անձանց ներքին յակութեանցը վրայ՝ որպահ անոնց գործերը զիր անցրնենք պարզապէս, բոլունք որ այն գործերը խօսին ենք թէ մեր գրուածքը, բոլունք որ մեր յաջորդները բնենք այն գործերուն հնագին կամ շարժիչ պատճառները, եւ անաւառութեամբ դատեն ու վենեն: Այսպիսի կենսագրութեանց մէկն է անա Խալիպեան Յարուրին իշխանին պատմութիւնը, զոր ամսագրոյն մէջ համառօտելը պարտ կրնանշանք մէզի:

Յարուրին Պօղոսեան Խալիպեանց ազնուական եւ նուշաւոր իշխանը ծննդ է նոր Խալիպեանց նախարք 1790-ին, փետրուարի 22-ին: Էւր պատը Յարուրին Սպանդարեան, որ յեսոյ ըստեր է Խալիպեան,